

Ֆ. ԳՈԲԵ

ԴԱՐԲԻՆՆԵՐՈՒՄ \*\* \* \* ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

ԹԱՐԳՄԱՆ Ե Յ

Հ. ԱՐՄԵՆ Դ. ՂԱԶՄԱԿԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



ՎԵՆԵՏԻԿ

ՄԻԿԹԱՐԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1913

84  
4-73

84  
4-73

Հայոց Պատմական  
12. 20 APR 2006  
9 NOV 10

Ֆ. ԳՈՐԾ

ԴԱՐԲԻՆՆԵՐՈՒՆ \*

\* \* \* ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

ԹԱՐԳՄԱՆ ԵՑ

Հ. ԱՐՄԵՆ Ղ. ՂԱԶԻԿԻՆԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



ՎԵՆԵՏԻԿ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1913

ԴԱՐԲԻՆՆԵՐՈՒՆ

ԳՈՐԾԱԴՈՒԼԸ



Ա Ա Բ Ճ է, պարոն դատաւորներ, ովատմութիւնս.

Ա Հ Ա. Բանթող էին ըրեր զարբիներն,

Եւ իրաւամբ. զի խիստ սաստիկ էր ծըմեսն,

Եւ արուարձանը այս անզամ վերջապէս

Ա Ա Լ եւս յոզնած էր անօթի մընալին:

Շարաթէքի վճարման շարաթ իրիկուն՝

Թեւէս ըլոնած զիս զինետոն կը տանին,

Եւ ծերագոյն իմ ընկերներս — ես արդէն

Զեղ մերժեցի տալ անուննին — կ'ըսեն ինձ.

— Վարպետ Փան, ա՛լ կարողութիւն չըմընաց.

Կամ կ'աւելցնեն վընարքն, և կամ՝ չենք բանիր:

Մեզ կը կըթին, եւ այս միջոցն ունինք լոկ:

Ուրեմն ըեզ կ'ընարենք՝ իբրեւ ծերագոյն,

Որ մեր տիրոջ երթաս ըսես՝ հանդարտիկ՝

Որ եթէ խեղճ օրականնիս չաւելցնէ,

Մեզ կիրակի է՝ վաղուընէ՝ ամէն օր:

Կ'անցնի՞ս մեր կողմբ, վարպետ Փան:

Կ'ըսեմ ես.



1225-84

— Կ'անցնիմ, քանի որ ընկերաց օգուտն է:  
 Տէր նախազան, ես չերտափակ չեմ կանգնած,  
 Ծիր մ'եմ հանդարտ, եւ մեծ հաւատը մը չունիմ  
 Աւ զգեստներուն վըրայ՝ որո՞նց օգուտին՝  
 Հըրացանները կըրակներ կ'անձրեւն:  
 Մերժել սակայն չի կըրնար ես, թերեւս:  
 Տարապարհակն առած տիրոջս կ'երթամ.  
 Կը հասնիմ, զի՞նքը սեղանի կը զըտնեմ,  
 Կը ներմուծուիմ. կ'ըսեմ իրեն մեր քաշածն  
 Եւ այն ամէնը որ անկէ կը ծազի,  
 Հացը շատ սուզ, կըրակի զին՝ տան վարձքերն.  
 Իրեն կ'ըսեմ թէ բաներնիս լումնցաւ.  
 Կը ցուցընեմ երկայն հաշիւ մ'եր շահուն  
 Ու մերինին. ազնըւութեամբ կը կընջեմ՝  
 Թէ ինքն՝ առանց վընասուելու, կարող էր  
 Աւելցունել մեր աւուրչքը չընչին:  
 Մըտիկ ըրաւ ինծի կաղին կոտրելով,  
 Եւ անայլայլ. եւ հուսկ յետոյ ըսաւ ինձ.  
 — Գուն, վարպետ Ժան, պարկեշտ մարդ մ'ես. զիտէին  
 Շրածնին թեզ ընտրող ու հոս մըզողներն,  
 Իմ զարդնոցիս մէջ թեզ համար տեղ մի՛շտ կայ.  
 Զիս կը խեղդէ սակայն ուզած զիներնին,  
 Գիտցիր ասի, եւ վաղութնէ շուտ չըկայ՝  
 Ես զործատունը կը փակիմ. եւ ատոնը  
 Որ շփոթութիւն կը հանեն՝ ծոյլ են բոլոր:  
 Այս վերջին խօսք. իրենց կըրնաս ըսել զայն,  
 Իմ պատասխանը կ'ըլլայ.

— Յա՛տ լաւ, պարոն:

Ու կը քաշուիմ՝ մըթնած սըրտով՝ ու կ'երթամ  
 Այս պատասխանն ընկերներուս տանելու,  
 Ինչպէս որ խօսք էի տըւեր ես իրենց:  
 Ասոր վըրայ՝ աղմուկ, ժըլոր ահազին.  
 Քաղաքական զործերու վրայ կը ճառեն  
 Ու կ'երդուընան սար չըկոխել զործատուն,  
 Եւ, բարէ, ե՛ս եւզս՝ նըման ծերերուն:

Ո՞հ, ես զըրաւ կը գնեմ որ այն իրիկունն,  
 Երբոր մէկէ՛ աւելին քսակը պարպէց,  
 Վախտ քըսակը՝ սեղանին մէկ անկեւնն  
 Իրեններուն աչքին առջեւը, չըզգաց  
 Իր սիրան ուրախ, ոչ ալ կըրցաւ քննանալ  
 Գիշերն ամբողջ, մըտածելով թէ թերեւս  
 Երկայն ատեն ստակի երես չըտեսնէր,  
 Եւ պէտք ըլլար ծոմ սկահելու վարժըւիլ:

— Խնձի համար հարուածը ծանըր եղաւ.  
 Վասըն զի ես երիտասարդ չեմ այլ եւս,  
 Եւ չիմ ալ չո՛ր զըլուի. երբ տոնն դառնալով  
 Ծոնկերուս վրայ առի երկու թոռնիկներս,  
 — Որովհեաւ վիսաս պըլզրեց, զէշ ելաւ,  
 Տըղաբերի ատեն մեռաւ աղջնակս —  
 Մտածկոտ՝ երկու բերաններուն նայեցայ,  
 Որոնք պիտի ճանչնային քազցն հուպընշուպ,  
 Ու կարմբեցայ՝ երզում ըրած ըլլալուս  
 Անզործ միալու բայց միւսներուն վիճակն ալ  
 Քիչ ողբալի չի իմինչս. եւ ինչպէս

Գիտեն մերոնք պահել ըրած երդումնին,  
Միտքս գրի որ տակաւին պարտքս ընեմ:  
Լուացարանէն դարձաւ ահա պառաւ կինս,  
Թաց լաթի ծանըր ծըրարին տակ կըթած.  
Երկու գէմբով հասկըցոցի բանն իրեն.  
Քարկանալու սիրո չունէր խեղճն, ու մընաց  
Երկայն ատեն անշարժ՝ աչուին սենեռած  
Պէջ՝ սենէկին յատակին վրայ, և ապա  
Պատասխանից.

— Սարդըս, դուն շատ լաւ զիտես  
Որ խընայող կին մըն եմ ես. պիտի ընեմ  
Ինչ որ պէտք է, բայց ժամանակը ծանը է.  
Եւ տանըհինգ օրուան հազիւ հաց ունինք:

— Ասոր զուցէ դարման մ'ըսի ըլլուի:

Մինչ զիտէի որ մի միայն մատնութեամբ  
Կըրնայի ճար մ'ընել, և թէ զըժուհներն՝  
Երկնցնելու համար ըանթողն՝ արթնութեամբ  
Պիտի հըսկէին ու պատէին դասալիքն:  
Եւ խեղճութիւնն եկաւ: Ո՛վ դուք, ո՛վ դուք իմ  
Դատաւորներ, դատաւորներ, լաւ զիտէք  
Որ ես էն խոր թըշուառութեան մէջ անզամ  
Պիտի կարող չըլլայի զող մը դառնալ.  
Ու մի միայն անոր վըրայ մտածելուա՝  
Պիտի ամօթէս մեռնէի. չե՛մ պընդեր հոս  
Թէ մարդ հաւատք ընծայելու է նոյն իսկ  
Ցուսահատին, որ աստըւնք մինչ իրկուն

Անյուսութիւնն ի՛ր իսկ անձին՝ կը տեսնէ  
Ասոր անոր աչքերում մէջ, թէ մըտքէն  
Բընաւ երբեց չէ անցուցած չար խորհուրդ:  
Աւկայն նոյն իսկ ձըմեռուան խոր սառոյցըին  
Երբ կը տեսնէր պարկեցտութիւնս ալեւոր  
— Ողջ զըրգիւներ — իմ քաջարի կողակցիս  
Եւ իմ երկու թոռնիկներուս՝ երեցին՝  
Գովիկին անրոց կրակարանին ուրբաժան,  
Այն մանկական ճիչերուն, այն կանացի՝  
Արցունքներուն հանդէպ, հանդէպ սառ ցուրտէն  
Գար կըտրած այն խումբին, երբեք — կ'երգնում ես  
Այս խաչին վրայ — ըղեղիս մէջ մըթազին  
Չերեւցաւ այդ փողոցի ցած՝ զործն անարգ.  
Սիրան ի զոդ, աչքն ի դէտ, և ձեռն ի շոպել:  
— Ո՛հ, եթէ արդ հըպարտութիւնս կ'ամոքի  
Ու կու լամ՝ պահ մը խոնարհած առջեւնիդ,  
Պատճան այն է՝ զի կը տեսնէմ ևս զանո՞նք՝  
Որոնց վըրայ հիմա ձեզի խօսեցայ,  
Որոնց համար ըրի ես ի՞նչ որ ըրի:  
Նախ կըրցածին պէս ապրեցաւ ամէն որ,  
Կերւաւ չոր հաց, զըրաւ ամէն բան զըաւի.  
Եւ ինքըս շատ կը տանջուէի. մեզ համար  
Վանդակ մըն է սենեակն, ու մենք կարող չենք,  
Գիտէք, նըստիլ տուն, երբոր ես քիչ յետոյ  
Բանտը մօտէն շօշափեցի, ըզգըտայ  
Մէջերնին մեծ տարբերութիւն, և դարձեալ  
Բան մը չընել ուրիշ տանջանք մըն ալ աս,  
Չըհաւատաք պիտի, ուրիմի, հարկ է մարդ

Բըսնի ծալլէ իր ձեռուընկըն, որ զիտնայ  
Թէ կը սիրէ արհեստանցն, ու կ'ընտրէ  
Այն մըթնողութը խարտուքի ու կրակի:

Տանըհնագ օր վերջ չըմընաց ոչ մէկ դրամ:  
— Այդ ժամանակն անցուցի ես քայելով  
Խուռն ամբոխին մէջէ խենթի պէս մինակ:  
Անըպատակ ու շիփ-շիտակ. զի քաղցին  
Ժըխորը քեզ կը քնացնէ կը խըճէ  
Մոցընելով քաղցն՝ ալքոհօն աւելի.  
Դեկտեմբերի յետմիջօրեայ մը ցուրտ՝ մայլ  
Անզամ մը տուն դառնալուս կի՞նըս տեսայ.  
Խեղճը նըստեր էր սենեկին մէկ անկիւնն,  
Երկու թոռները իր կուրծքին վրայ սեղմած.  
Մըտածեցի.

— Իրենց դաշիճը ես եմ,

Երբ պառաւ կինս մեղմով և զրե՛թէ յուզուած  
Ըստ.

— Խեղճ մարդըս, զրաւատունը միրժեց  
Իբրը շատ զէշ՝ մեր անկողինը վերջին.  
Արդ դուն հաց ուր պիտի զրանես:

— Կը զըտնեմ,

Ըսի, և իմ բուրու ոյժերս հաւաքած:  
Որոշեցի երթալ զործի ըսկըսիլ.  
Եւ թէպէտեւ մերժըւելուս վրայ երկմիտ,  
Բայց նախ զայի այն վաղեմի զինհատունն:

Ուր կ'ըլլային միշտ զործադուլ ընողներն:  
Երբ ներս մըտայ՝ երազ տեսնել կարծեցի:  
Կը խըմէին, կը խըմէին անոնի հոն,  
Մինչ ուրիշներն ուտելու հաց չունէին:  
Ո՞հ, ո՞վ որ զրամ կու տար անոնց զինիին:  
Երկարելով այսպէս ահեղ տանջանիսիս,  
Թող լըսէ գեռ ծերունիի մը անէծըն:  
— Հաղիւ թէ ես խըմողներուն մօտեցայ:  
Ու տեսան կախ՝ ճակատս, աչքերըս կարմիր,  
Կըսահեցին՝ թէ ի՞նչ ընել կու զայի.  
Բայց հակառակ իրենց խոժոս դէմքերուն  
Եւ հանդէպ ինձ ցոյց արբուած խիստ վարժունըին,  
Քսի իրենց.

— Կու զամ ձեզի աս ըսել.

Վաթսունն անցած եմ ես, իմ կինս ալ նոյնպէս,  
Զոյտ թոռնիկներըս մընացած են վըբաս,  
Եւ նեղճ յուցին մէջ ուր կ'ապրինը լայնօրէն  
— Բոլոր ծալստած ըլլալով, մեր կարասիքն —  
Հաց չունինք. ինձ պէս աղքատին, կը կարծեմ,  
Կը վիճակուի հիւանդանոցն անկողին մ',  
Ու իմ մարմինս բըժըշկութեան աշկերտին.  
Բայց այսպէս չէ կընոլս ու իմ թոռներու:  
Արդ կ'ուզեմ միս մինակ դառնալ զործատուն:  
Բայց դուք նախ ինձ հաւանութիւն պէտք է տար,  
Որպէս զի վրաս պատմութիւններ չըշինն:  
Տեսէ՛ր մազերս բոլորովին ճերմակ են  
Եւ ձեռուիս՝ սեւ. եւ քառասուն տարի է  
Դարբին եմ. թոյլ արւէք դառնամ մեր տիրոջ:

Ես ուզեցի մուրալ, սակայն չըկըրցայ,  
Կը ըսբմեղէ տարիելը զիս. ցաւալի՛  
Բան է տեսնել մէկը որ իր ճակարին վրայ  
Կը կրէ ակօսը՝ զոր փորեր են ճիգերն  
Անդուլ կըունը վերցնելու, եւ կ'ուզէ  
Անցնողին ձեռք մը կարկառել կաշոմբուն.  
Զոյգ ձեռքերովը կ'ազաշեմ ևս ձեզի.  
Անհրաւ չէ այնցան եթէ ձեր մէջէն՝  
Տեղիի տայ նախ ամէնէն ծերը ձենէ.  
Թողուցէք միս մինակ դաստառն  
Ահա բոլորն, կը բարկանա՞ր, բսէք ինձ:  
Մին երեք բայլ ըրած դէպ ինձ՝ ոսաւ

— Վաստ:

Մըսեցաւ սիրտս, արինիս զիս կուրացուց.  
Չայեցայ ևս այն խօսըը ինձ ըսողին.  
Մէծ մանչ մին էք, կանթեղներու ցոլքին տակ  
Գունաս, չարսիրտ մը, սիրահար պարերու,  
Որ ունէք զոյգ քունքներուն վրայ՝ արջկան պէս՝  
Երկու խոշոր զիւթավարսեր, կը խընդար,  
Տընկելով իր հեղնող աչքերը վերաս.  
Կը պահէին միւսներն անանկ խոր լոռովին,  
Որ կ'ըսէի ոըրտիս ուժգին բարախինն,  
Յանկարծ ճակատը ձեռքերուս մէջ սեղմած՝  
Գոչեցի.

— Կինս ու փոքրիկներս պիտ' մեռնին:  
Ուլայ՝ թող: Ես պիտի չերթամ բանելու: —

Բայց ևս կ'երդնում որ հատուցում պէտք է տաս  
Նախատինքիդ, եւ մենք իբրև բաղենի,  
Պիսի կըունինք մենամարտով. ժամ. իսկոյն.  
Զէնը. ընարութիւնն իմո՞ւ է. եւ, էճ, ըլլայ թող  
Ծանըր կըանը սալին, մեր թեւերուն  
Թւիթեւ քան սորին ու զրիզը. դուք, ընկերներ,  
Ղւլար պիտի վրկայ. հա՛պա, կազմեցէք  
Օ՞ն շրջանակն, ու փընտուցէք անկիւններն  
Երկաթը լա՛ւ ծեծող ժանզատ զոյգ մը մուրճ:  
Ու զուն ծերու ցա՛ծ նախատիչ՝ հանէ շուա  
Բամկոն, շապիկ, ևս թո՞ւք երկու ափիդ մէջ:  
  
Աչուկս դարձած՝ արմուկներովս ճեղքեցի  
Գործաւորներն ու ինձ ճամբայ մը ըացի.  
Երկաթի դէզ մը կար պատին մէկ անկիւնն,  
Անկէ երկու մուրճ ընարեցի, եւ անոնց  
Աչը մը տալով՝ արէկն առի նստեցի  
Անոր՝ որ զիս նախատեց. ան տակաւին  
Կը ծիծադէք. յամենայն դէպս առաւ զէնթն,  
Ու պահելով պաշտպանողի դիրքը միշտ,  
Էսաւ.

— Հա՛պա, ծեր, չարութիւն մի՛ ընկը:

Առանց տալու սըրիկային պատասխան  
Քալեցի դէպ ի ան՝ պարկեշտ նայուածըովս  
Չարչարելով զայն, ճօճելով զըլխէս վեր  
Աշխատութեան զործիքըս, զէնթըս մարտի:  
Ծած տեղացող մըրտակին տակ պատկող շունն  
Երրե՛ց երրե՛ց ներում խընդրող սահմբուկած

Իր աչքերուն մէջ չունեցաւ աղերսի  
 Արտայայտում մ'այնքան նըւսաս՝ որքան ես  
 Նըշմարեցի այն առեն շի՛լ վախկոտին  
 Աչուըներուն մէջ. ան՝ ետ ետ բաշուելով  
 Գընաց պատին կըսթընելու աղտեղի  
 Եւ մըթին այն ընակարանին։ Բայց, աւաղ,  
 Չափազանց ուշ էր։ Ահա քօղ մը կարմիր,  
 Արինի մէդ մ'իջաւ իմ մէջս ու անոր՝  
 Որ սըրտարեկ էր եղած իր սարսափէն։  
 Մէկ հարուածով ջախջախեցի անոր զանկն։  
  
 Ըստանութիւն մըն է զիտեմ, եւ զիտեմ  
 Թէ զիս ամբն որ պատժապարտ կը զըսնէ։  
 Եւ ես պիտի չուզէի ընսւ՝ որ ճարտար  
 Նըրբութիւններ հընարէին ցուցընել  
 Ըստանութիւն մը պարզ՝ իրրեւ մնամարտ։  
 Առջեւս էր ան՝ տապաս՝ ըզեզը թափուած,  
 Եւ ես նըման մէկուն, որուն՝ կայենի  
 Խըդէի խայթերն յանկարծ ըուր կ'երեւան,  
 Մինացի հոն, ձեռովս աչուխս ծածկելով.  
 Երբոր ահա ինձ մօտեցան ընկերներս,  
 Եւ դողալով ինձի՝ զըպան՝ ուզելով  
 Զերակալել զիս, բայց զանոնց ցըսուեցի  
 Անհմաշարժումով մ' եւ ըսի այսպէս իրենց.  
 Փողոհեցէր զիս, ես զիս մահուան կը մատնեմ։  
  
 Ըմբռնեցին։ Ես իմ մորթակս հանելով  
 Երկընցուցի իրենց՝ իրրեւ դրամ ժողվող,  
 Պաելով.

— իմ բարեկամներս բարի,

Կընո՞ւ ու իմ թոռնիկներուս ի նըպաստ։  
 Յանձներ է ծեր մ'անոնց՝ ելած տասը փրանցն։  
 — Յետոյ զացի եւ անձնատուր եղայ ես։

Ահա անկեղծ պատմութիւնն իմ ոճիրիս։  
 Եւ կըրնար մեծ բանի մը տեղ չըղընել  
 ինչ որ պիտի փաստաբաններն ըսեն ձեզ։  
 Ես նոյն իսկ ձեզ չըպատմեցի՝ եղածին  
 Մարտամասունցը, ցուցնելու համար ձեզ  
 Թէ դժբնդակ պարագաները իրենք։  
 Կ'ըլլան երբեմն եղելութեան մը պատճառ։  
 Փոքրիկներս նոյն հիւանդանոցն են հիմա։  
 Ուր ըսպաննեց վիշտն իմ արի կողակիցու։  
 Արդ, ինձ համար բանս է եղեր կամ զընդան,  
 Կամ թէ նոյն իսկ ներում՝ ալ հոգս անզամ չէ։  
 — Եւ չնորհակալ կ'ըլլամ ձեզի սըրտազին,  
 Եթէ դուք զիս առնէք դըրկէք կախաղան։



ՀՀ Ազգային գրադարան



NL0301873

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԳՐՔԵՐ

ԱԼԻՇԱՆ (չ. Ղեւոնդ), - Նուազք (5 հատոր). 10. —
ԱՂԱԽՈՒՐ (Վիկ.), - Յաւիտեմակամ զրոյց . 1. 50
ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (չ. Արսէմ Կ.), - Հայկ դիցազբ. 8. —
ԵՐԵՄԵՍՆ չ. Ս. - Պատկերթեր (Արծակքթար). 3. 50
ԼԱՄԱՐԹԻՆ (Ալվոնիս). - Քերթողակամ (առաջին) մոտածութիւնը . . . . . 1. —
ԼԵՂՈՐԱՐՏԻ (Յակովլը). - Երգեր . . . . . 1. —
ԿԼՈՊՇՏՈԿ. - Միսիակամ . . . . . 2. —
ՀՈՄԵՐՈՍ (Քերթողահայր). - Իլիակամ (Թրգմ. չ. Ղազիկեամ) . . . . . 3. —
ՇԻԼԱՅ. - Երգ ի զամգակմ . . . . . —. 50
ՈՐՍԻԺԻՆ (Փլակոս). - Արուեստ քերթողութիւնի կամուսի Մշակակամքին հետ կազմուած) . . . . . 4. —
ՊԱՅՐԻ (Լորտ). - Խտալիս (դ. Երգ Զայլուչարութիւնի. ամգդ.-հայ.) . . . . . 1. —
ՎԻՐՖԻԼԻՈՆ (Մարոմ). - Եմէտակամ աշխարհաբար՝ (չ. Արսէմ Ղազիկեամի) . . . . . 2. —
» » Հովուերգակամք . . . . . 1. —
» » Մշակակամք . . . . . 4. —
ՏԱՆԴԻ (Ալիկիէրի). - Դժողովք . . . . . 1. 50
» Քաւարամ. . . . . 1. 50
ՔԱՐՄԻՆ-ՄԻԼՎԱ. - Քերթուածք (Ծաղկաքալ) 2. —
ՔՈՒՇՆԵՐԵՆ (չ. Քերովքէ). - Քերթուածք. 2. 50
ՕՍՍԻԱՆ. - Քերթուածք . . . . . 1. 50

---

Գի՞ն է Քր. Օ. 50

---

Imprimerie Arménienne

St. Lazare

VENISE (Italie)